

ԱԿ. Աղաչեմք զքեզ Տէր (դրձ)


Սրբոց Աստվմանց

Transcribed by
Rev. Stepan Baljian




Համ-բար - ձի զաչս իմ ի լե - ռինս.

I lifted up my eyes to the mountains




ուս - տի ե - կեսս - ցէ

From there my help will come.




ինձ օգ - նու - թին:




Ա - դա - չեմք ըզ - քեզ Տէր բա - րե - խօ - սու - թեամք

We pray to you, Lord, by the intercession



սրբ - բոց Ա - ստվ - մանց, որք նա - Հա

of St. Adom and his companions,



տա - կե - ցան ի - ճա - կա - տա - մարտ պա -


who were martyred on the battle lines of war.




տե - թազ - մի յաղ - թող գը - տան ընդ - դեմ

They were victorious


St. Nersess Armenian Seminary 2010




— թըշ - նամ' - ւոյն. բա - րե - խօ - սու - թեամբ
against the enemy. By their intercession,




սո - ցա — Բրիս - տոս — խը -
O Christ,



նայ - եա ի — մեզ
Take care of us.



Փառք Հօր եւ Որդ - ւոյ եւ
Glory to the Father and to the Son



Հոգ - ւոյն սրբ - բոյ
and to the Holy Spirit.

2



Որք ա - ռին գրս - պա - ռա - զի - նու թեան գրա - Հրս - Հա
They took up faith in their hearts as their coat of arms




ւա - տոյ — սրբ - տից — խը - եանց, եւ ըն-




կա - լան ի գլուխ սա - ղա - ւարտ փրոր - կու - թեան — ըզ -
And on their heads they put on the sign of the Cross




- նը - շան խա - չին սու - սեր - ընդ մէջ ած - եալ ըզ -
as a helmet of salvation. As their sword they took around their waist



ճրշ - մա - թիտ — սուրբ — Հո - գին. բա - րե -
the true Holy Spirit.




խօ - սու - թեամբ սո - ցա — Քրիս - տոս —
By their intercession, O Christ,




խը - նայ - եա ի — մեզ —
Take care of us.



Աժմ եւ միշտ եւ յա - փ - տեանս յա -
Now and always and unto the ages of ages. Amen.



փ - տե - նից ա - մէն —



Որք մաք - րե - ցին զան-ձինս իւր-եանց տա-ճառ ան - ւա -
They purified themselves as a temple for your holy name.



նրդ քում սրր - բոյ. եւ բու - րե - ցին Հոտ ա -
They poured forth their prayer




նու - շու թեան զա - ղօթս իւր - եանց ի
as fragrant incense




տեղ - տջ Հեղ - ման սուրբ ար - եան իւր -
in the very place where they shed their holy blood.



եանց. բա - րե - խօ - սու - թեամբ սո - ցա Քրիս - տոս
By their intercession, O Christ,



խր - նայ - եա ի
Take care of us.



մեզ